

## ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ

ԿԵԱ՛ՆՔ, ԱՇ, ՆԵՐԷ...

Մահուան մըրայլը մեղմող՝ այզն է ոռւան մը հսկայ,  
Թարքին ի վար խոտերու կը կախուի ցողն իբր արցունք,  
Ե՞ր են ծառերը տրում, ու հովիճներն ամբողջ խունեկ...  
Կիյնայ վերջին արեւին վերջին նանանչն իմ վրայ:

Խնչպէս կրցայ հաւատալ ես երազին որ երեք  
Զեղաւ հոգի ու մարդին, չըպատճառ պահ մ'ինձի...  
Հետեւցաւ բայլերու մթօս ուրուականն արիւնի,  
Ու բացուող վիճն ամէն ժամ զաւ հոգիս բեւաբեկ:

Օրերն առանց առեւի՛ անօգուտ են, անօգո՞ւտ...

Խնչո՞ւ մուրալ ասդերեն տարածամ ժիր մը լոյսի...

Բանալ, բանալ որ հոգիդ վարար զեսի պէս հոսի:

Նրէ աշխերս եղան կոյր՝ բու լրսերուդ դեմ կապոյս,  
Թէ մօսեցար դուն ինձի, ու փնտուեցի ենց հեռուն,  
Կեանիք, ան ներե՛, ենց գտնել շըգիցող սա հե՞ տղուն.

Ծրութ, 1935

Գ.ԱՀԵ Վ.Ա.Ն.Յ.Ն.

## ՎԵՐՁԻՆ ՍԻՒՆԸ

Երբ խուժանին անեղամոռունչ կիրեւուն՝  
Բոլոր բաղակն իր կոյսերով զոհուեցաւ,  
Կատղած՝ տեսան տախալին սիւն մը կանգուն,  
Համատարած զնշումն վե՛ ուժ անբաւ:

Գետն ա՛լ ոչինչ ունեն իր մեջ ցոլացող՝  
Աւստերեն զամ գիւերներուն անասուած,  
Խնկա՞ծ էր ալ յետն մարմարն ու կորող,  
Ու քարն ու մարդ իրարու հես խառնուած:

Սակայն մի՛ւնը... Խուժանը չե՛ր հանդուրծեր  
Աւերեն վեր՝ այս բարացած կայծակին.  
Ան փօրուած տանարի մը հուսկ սիւնն էր,  
Պետք էր կոտրել զային ալ, բափով մը ուժգին:

Զնշումի մեծ զործին համար չինչ ամօր,  
Հարկ էր քանդել զային ալ, զային ալ, եւ խսկոյն,  
Հարկ էր որ մահը կատարեալ ըլլար հոդ,  
Այ մեկուն այժմ ալ չը նայէ՛ր ո՛յ մեկուն:

Եւ, կապահ ամայ մերկի, խոյացաւ  
Զնջումի սեւ խուժան նախար սիւնին ոսք.  
Աչեւնուն մեզ կը մխար եղեւնը խոնաւ  
Խաչուած խալին ուր չուներ մահն ալ աղօք:

Բրիշն որ զարկաւ՝ իրեն նես ես բերաւ միայն  
Քանի մը փօռու այն խոր սիւնեն աղամանն,  
Եւ սուր տապարն որ խոյացաւ նեղեն զայն  
Կած մը միայն ծնաւ ծոցէն անհնազանդ։  
Խուժանն, անզուսավ, իր զարոյթը կը գոռաւ,  
Հայիոյելով փօռենեռուն ու կայիին։  
Այն ատեն մէկն ելաւ մինչեւ սիւնին ծայր,  
Եւ հաս պարանն անոր կոպեց, Քաւեցին։

Հազար բազուկ հաւեց պարանն ամբադինդ,  
Խոյակին ուուրջ՝ նոնչեց պարանն՝ նեզնալիր,  
Ցեսոյ փրբաւ Խուժանն ինկաւ մևծութինդ,  
Եւ ակամայ համբուրեց նողը կարմիր։

**Փառեցին նողը սիւնին ուուրջ այն ատեն.**

Բայց խարիսխն եր մօր մը սիրոյն շափ խորունկ.

**Քանի բըրիչը կը պեղու մըմալին,**

**Միւս կը ցայտէր նոր մարմար մը կարնացո՞ւն:**

Այն ատեն մնան զնչումի փորձը մերշին,

Գերազոյն ճիշը ու Խառանը կը լացնէր...

Կպարաքարաւ ձորձեր սիւնին կապեցին

Եւ ներմակ սիւնը լիզեցին խօս բոցեր։

**Բենեզք նուրբ ի՞նչ լոդիկներ կոյսեռաւ,**

Անուայնի տշագիտեսնե ի՞նչ ալուսը

Զորս եռէկ դեռ կը ծփացներ նում աղու,

Կ'այէին այժմ այն սիւնին ուուրջ մենաւու։

Բոլոր զօնուած աղջիկներու ըղարչին

Մայերեռուն տակ դեռ պահուած օնս՞րին եր արգեօն

Ու երբ սիւնին ուուրջ բոցերն ալ լրեցին՝

Հազիւ ծուխի ծիր մը բոլուծ էին լոկ։

**Միւս նոյնն եր սիւնն, բապիտակ, խորիս կուսական՝**

Յաւերծուրեան տառայն եղան այս մարմար...։

**Երկաւ կոյին մ'արձակելով զոհութեան**

**Ագռաւ մ'եկան յանձնարձ քառիլ սիւնին ծայր։**

Միւնն որ ալ չ'ե գրիեր տանարն Ասրծոյն,

Ալ չեր բազուկն ու սերն անհուն վեր բանէ,

Հիւրընալան եր փուրեան սեւ բոչունն,

Եւ ո'ւնն եր գեռ ներման, հին Աւըն ուներ դեռ։

**Խարհաւորցն ուներ գեռ կուծանուած Տանաին,**

Զի կ'ընդուներ խուժանն ինչպէս ազռաւն այն,

Եւ ուպէսի յարուոյ Միւրոյն հաւային՝

**Զարգերէն վեր՝ այս մենիկ սիւնն հարկ եր միայն։**

Ի տես սիւնին բազմաշարշաւ ալ մի՛ւս նոյն,

Մրմուալին, վաղանցուկ անս փորսիի,

Փախ տուած եր ալ սեւ խուժանն անանուն,

Զը պամելու ուխտով այս սիւնն՝ ոչ ոքի։

... Եւ հորիզոնն եր ջինջ, բափոււր խուժանէն։

Կը կանգներ միւս սիւնը մինակ, մանէ վեր,

Գանձկերուն մեջ կը սուլէր հովն ուժզնորկն...։

Միւնն, անկասկանդ եսն հայ ցեղին, կ'ունենդրէր։

ԵԳՈՒԱՐԴ ԳՈԼԱՆՁԵԱՆ